



# ԳԱՐՈՅԻ ԱՎԱԿԱՆ

ՕՐԱԳԻՐ

## ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ ՏԵՍԵՍԵԿՆԵՐ ԵՒ ԸՆԵԿՆԵՐ

ԳԻՏԵԼԵԱՑ

Ֆ. ՖԱՐԻ ԹԻՒ 1.

1852

ՅՈՒՆՈՒԱՐԻ 1.

### ԲԱՐՈՅԱԿԱՆ

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ

Աշխարհիս անիւր դարձեր է :

**Ա**թէ չես հաւտար, օրացոյցդ նայէ . անցեալ տարի գործած օրացուցիդ վրայ 51 գրած էր, այս տարի 52 . ուրեմն տարին զլորեր է, 51 անցեր 52 եկեր է : Ոյէ որ օրացուցին ալ չես հաւտար բազմավիսկիս թուազրին ալ նայէ, որ նոյն բանը քեզի կը զբուցէ . իսկ թէ չէ որուն կ'ուզես հարցու . թէ պէտ օրը անցեալ տարուան կը նմանի , ըլլալով յունուարին մէկը, բայց տարուան անունը կը ցուցընէ թէ նոյնը չէ : Ենցեալ տարուանը ծերացած լըմբնցած՝

անցեալ ժամանակին շրջանին մէջ թաղուած կորսուած է . և աշխարհիս անիւր գառնալով եկաւ առջեղ ելաւ այս տարուանն առջի օրը, ահաքու կարգաւորութեանդ կը սպասէ, ինչպէս կ'ուզես զինքը գործած է : Բայց այս ալ գիտցիր որ տնտնալով ուշանալու չի գար . որովհետեւ աշխարհիս անիւր՝ թէպէտ առածը դարձեր է կ'ըսէ, բայց դառնալէն դադրած չէ . թէ որ շուտ չի շարժիս, օրը շուտ մը երեկոյ կ'ըլլայ կը կորսուի, իմաց տալով քեզի՝ թէ պա-

րապ կեցողին օրերը կորսուելով տարին ալ կը կորսուի . և դու անգործ կեցած , ուր որ ես հոն կը մնաս : Ի՞նոր համար առածն ալ կ'ըսէ թէ աշխարհիս անիւր դարձեր է , ըսեր առաջ զացեր է . դու թէ որ ձարտարութեամբ անուոյն վրայ կենաս , արթնութեամբ կառավարես , դառնալու ատեն զբեզ առաջ կը տանի :

Ես այս առածը լսեցի , այս մեկնութիւնը տուի . բայց չեմ դիտեր թէ մարդիկ ինչ կ'իմանան՝ երբոր զարմանալով մը աշխարհիս անուոյն դառնալը կը յիշեն . դարձողն անիւր է . անուոյն դառնալուն վրայ զարմանալ ինչ պէտք է : Ի՞նչուշտ ասով բարոյական աշխարհս կ'իմանան , որն որ իրաւցընէ անիւր է , և շարունակ դառնալու հետ է . իր վըրայի մարդիկն ալ իրեն հետ մէկտեղ վեր 'ի վայր դառնալու վրայ են : Ո)հ որ կ'ուզես փորձն ալ ըրէ . տար մէկ կառաց անուոյ մը վրայ մէկ քանի մըջիւններ շարէ , տես թէ կառքը քալելու ատեն ան մըջիւններն ինչ կ'ըլլան , վար կ'իջնան վեր կ'ելլեն , ոմանք վար իջնալու ատեն տակը կը հանդպին կը ձըզմնիւն , ոմանք ալ վերը գտնուած ատեն անուոյն սաստիկ թոթուելէն յանկարծ վերէն վար կ'իյնան կը կորսուին : Աթէ բարոյական աշխարհս բարոյական անիւր մըն է՝ մէջի մարդիկն ուզեն չուզեն , քանի որ անիւր կը պտրուի իրենք ալ վեր 'ի վայր պիտի պտրուին , ու միշտ կամ անուոյն տակը ձզմուելու և կամ վրայէն իյնալու կորսուելու վտանգներու մէջ են : Ո՞իայն թէ խելացի մըջիւնը կ'երթայ անուոյն վրայ ծակ մը կը գտնէ մէջը կը քաշուի կը կենայ , և կամ վեր 'ի վայր ելլել իջնալէն ազատ ըլլալու համար՝ կ'երթայ մէջ տեղը անուոյն առանցքին վրայ կը կենայ , և ասանկով ապահով կը մնայ վտանգներէն :

Բայց թէ այս առածը ձզիւ ինչ կը նշանակէ , ինչպէս որ ես սովեցայ , տեղն 'ի տեղ ձեզի պատմեմ : Կոր տարին հասաւ , կաղանդին օրն եկաւ . ամէքն սկսան տնէ տուն չնորհաւորութեան երթալ . ես ալ գնացի մէկու մը սուն բարեմաղթութեամ : Աւ ինչպէս

որ սովորութիւն է , սկսանք խօսիլ անցեալ տարիներուն շատ դժբաղդութիւններով լցուած ըլլայնուն վրայ . և նոր սկսածին մէջը ըլլալու աղէկութեան նշաններուն վրայ . մէկը մէկալը մէյմէկ բան որ ըսին , ես ալ սկսայ բարեմաղթական կերպով նոր տարւոյն հետ գալքը բարեացը վրայ գուշակութիւնները ընել , օրուան պայծառութիւնը տարուան յաջողութիւններուն նշան սեպելով սովորական նոր տարւոյն սկիզբը զրցուելու կաղպարէ ելած ու հնցած խօսքեր ըսել : Ի՞յն ատենը նստողներէն շատերը հառաջելով մը սկսան ըսել թէ Աշխարհիս անիւր դարձեր է : Ես այս խօսքին իմաստը չհասկըցող երենալով , և ուզելով իրենց ինչ մաքով ըսենին իմանալ , պատասխան տուի թէ ինչ ըսել կուզէք , միթէ աս տարին Յունուարին տեղ Ղաեկտեմբերէն մի պիտի սկսինք . կամ ցորեկը լուսին և գիշերը արեւ մի պիտի ունենանք . կամ թէ չէ չորս եղանակները իրենց կա՞րգը մի փոխեր են : Ի՞նոնք իմ ըսածներացնունելով , սկսան ամէն մէկերնին իրենց վրայ յարմարցնել աս խօսքս , ծայրը հոս բերելով թէ ուզածնիս չենք կրնար ընելու համարձակ : Ի՞ն ատենը իմացայ թէ ինչ ըսել է աշխարհիս անիւր դարձեր է . այսինքն աշխարհիս մէջ ամենուն աջքը բացուեր է . մէկն որ բան մը կ'ընէ , ամէնքը կը դատեն , ան ըրածը կը քննէն ու մէյմէկ մաքի կը տանին թէ շխտակ թէ ծուռ , և ըզմարդը իր վիճակին չեն թողուր : Ի՞ս խօսքին իմաստը կ'երթայ կը միանայ ան խօսքին հետ որ կ'ըսեն՝ թէ ուզածիս պէս ձիս չեմ կրնար քալեցընել :

Հիմա որ ես ալ իմացայ աշխարհիս անուոյն դառնալուն որոշ մեկնութիւնը , այս առթովս ուզեցի այս տարւոյն սկսելուն քիչ մը մտածել և խօսիլ այս աշխարհիս անուոյն շխտակ և զմեր աղզը առաջ տանելով դառնալուն ձամբուն վրայ , որպէս զի այս օրուան եղած գուշակութիւններս ալ սուտ չելլեն :

Ես հիմա մոքիս մէջէն մէկ կողմանէ իրաւոնք կուտամաս ըսողներուն , մէկ

ալ կողմանէ ալ ծուռ խօսք մը կը սեպեմ: Ա ասն զի կը տեսնուի որ մարդուս վարմունքը փոխուեր է, բայց ոչ գէշէն աղէկի դարձեր է, և ոչ ալ աղէկին գէշի գացեր է. այլ մէկ փոսէն ազատեր՝ ուրիշ փոսի մը մէջ ընկեր է: Հիմա կարելի է կը զարմանաս սիրելի ընթերցող, ասանկ մոքիդ դէմ խօսելուս համար. վասն զի գու միտքդ դրեր ես՝ թէ առաջ մարդիկ բիրտ էին և ինչ ըրածնին և ընելիքնին չէին գիտեր, բայց հիմա մենք լուսաւորուած ենք աղէկը գէշէն ընտրել գիտենք, Ա ստուծոյ տուած բարիքը կը վայելենք և կը վայելեցընենք: Բայց ես շիտակն ըսեմ, հիմա կ'ուզեմ ցուցընել այդ կարծեաց սուտ ըլլալը, հասկըցընելով՝ թէ աշխարհս բրոտութեան փոսէն ելեր՝ խառնակութեան փոսին մէջ ընկեր է, որ գուցէ թէ առջինէն գէշէ. որովհետեւ առջիններուն վիճակին մէջ այնչափ չարութիւն չէր մտներ, բայց հիմակուան վիճակը չարութեան վիճակ է. առաջնները թէ որ տղիտութեամբ կը սիսալին, հիմակուանները չարութեամբ կը սիսալին: Կիտեմ որ աս խօսքերուս գէմշատ պատճառներ ունիս. բայց ես հիմա երկուքներուն ալ ըրածն առջեդ բերելու ըլլամ, ալ ըսէլիք ըմնար. թէ պէտ աս ալ ձշմարիտ է թէ հիմակուան վիճակը առջինէն թէ և գէշէ, բայց առաւելութիւն մըն ալ ունի: ( Դ րինակով մը բացատրեմ. Երկու հոգի ձամբայ կ'ելլեն Պէյօղլուէն գէպ ՚ի Պէլրղատ երթալու, ձամբան արեւէն նեղութիւն չիմանանք ըսելով ցորեկուան լցուը կը թողուն, գիշերը կ'ուզեն երթալ լուսնի լուսով, իրենք իրենց վրայ վստահ ըլլալով՝ որ ձամբան զիտեն, չեն մնլորիր: Ո՞էյմ' ալ ձամբայ կ'ելլեն չեն ելլեր, դիմացնին փոս մը կու գայ, և չի տեսնելով մէկերնին կը գլորի կ'իյնայ մէջ՝ յանկարծակիի կու գան. փոսին մէջ գլորողը կ'իյնայ կը մարի, մէկալը կ'ուզէ որ ձեռք տայ ու հանէ փոսէն, չիրնար. վասն զի փոսը խորունկ, և մէջը ընկածը անշարժ մնացած: Ո՞էկալը կը քննէ կ'իմանայ՝ որ

ջրոյն ձամբան նորոգելու համար ձամբաւն վրայ ասդիս անդին փոսեր բացեր են, ինքը ընկնողին օգնութիւն մը չի կրնար ընել, կը յուսահատի կը թողու, ձամբան կ'երթայ. մաքէն ըսելով՝ որ վաղը գործաւորները կու զան զինքը փոսէն կը հանեն: Եւ ինքը կը սկսի զգուշանալով ձամբան առաջ երթալ, ինչուան որ կը մօտենայ Պէլրղատ գեղին, և հոն մութ տեղէ մը անցնելու ատեն, չի տեսնելով, ինքն ալ կ'իյնայ փոսի մը մէջ, բայց գէշն ան է որ, առջի փոսը նոր սկսեր են բանալցոր հող էր, իսկ աս երկրորդը բոլոր շաղախով լեցուն, ջուրն ալ մէջը լճացեր է. ուստի չորս դին ցացնէլէն ետեւ, բոլորովին շաղախի մէջ թաթիսած կը մնայ: Հիմա աս երկուքն ալ փոսի մէջ ընկած են, գիշերուան մէժոյն մէջքալենուն պատճառաւ. երկուքին ալ քիչ մը ատենէն ցնցման թմիութիւնը վրաներնէն կ'երթայ կ'արթըննան և կը ստասեն որ առաւատ ըլլայ՝ որ գործաւորները գան զիշենք ազատեն. իրաւ երկրորդին ընկած փոսը՝ թէպէտ առջինէն աւելի գէշէ, բայց այս մեծ միսիթարութիւնը ունի՝ որ առաւատանց փոսէն ելածին պէս ինքնքինքը Պէլրղատ հասած կը գտնէ, ու իրեն պէտք եղած գարմանը կ'ընէ. իսկ առջինը փոսէն ելլելէն ետեւ, անանկ ցաւած սկորներով դեռ երկայն ձամբայ պիտի ընէ որ Պէլրղատ համնի:

Այսպէս մարդիկ աւետարանական լուսով երթալը իրենցնեղութիւն սեպեցին, իրենց խելաց լուսով ուղեցին մարդկութեն մէջ առաջ երթալ, ու մոլութենց փոսերու մէջ ընկածն. առջի բրտութեան փոսը թէպէտ քիչ վնասով է, բայց մարդկութեան վախճանէն խիստ հեռու է. իսկ հիմակուան խառնակութեան փոսը թէպէտ առջինէն գէշէ, բայց փոսէն ելլողը ինքզինքը մէկէն իր վախճանին հասած կը գտնէ. վասն զի արդէն աշխատեր ձամբան առաջ գնացեր է, բայց անզգուշութեամբ մէժոյն մէջ պտըտելով, կրից փոսին մէջ ընկեր մնացեր է: Հիմա այսպիսին մնանութիւնով բանը հասկըցնելէն ետեւ, թէ որ

կ'ուզես , ով սիրելի ընթերցող , քիչ մը երկայնմտութեամբ մտիկ ըրէ որ այս բարոյական փոսերուն ինչ ըլլալը բացատրեմ , և աշխարհիս անուոյն դառնալն ալնոր բան ըլլալը հասկըցնեմ : Որպէս զի հիմա արգէն առաւօտը հասած ըլլալով , գործաւորները ժողուած , այսչափ աշխատած ձամբուն ծայրը հասած ազգերնիս՝ կրից խառնակութեան փոսին հանեն , որ կարենան հոգեոր և իմաստութեան վախճաններնուն հանիլ :

Վոջինները բիրտ էին չէին գիտեր , և չգիտնալով կը սխալէին . հիմակուանները կրթուած են , գիտենք կ'ըսեն , բայց գիտութիւննին պակասաւոր և շփոթ ըլլալով կը սխալին . երկուքներնուն ալ սխալենուն պատճառը կրից մթութեան մէջ պտըտենին է : Բայց զարմանքն այն է՝ որ հիմա առաւօտ եղեր է , ու գարձեալ ասոնք մթոյ մէջ են , վասն զի փոսին մէջ կեցած են . հիմա վարպետութիւնը զասոնք փոսէն հանելն է : Եթէ այդպէս է , այդ գժուար բան մը չէ . փոսին մէջ սանդուխ մը կիծեցնես , անոնք ալ վեր կելլեն . բանը կը մնայ փոսէն ելլել ուզելուն վրայ : Պիտի ըսես թէ աղէկ բանը ովլ չուզեր : Ուրեմն բանը կը մնայ ձաննալուն վրայ թէ փոսին մէջն ենք : Բայց մէկը փոսին մէջն ըլլայ ու ձաննայ , այդ ալ կարելի բան չէ : Եթէ այդպէս է , բանը կը մնայ աչք ու միտք ունենալուն վրայ՝ որ իմանայ ու տեսնէ : Վստի կը հետեւի որ եթէ մէկը սանդուխը դիմացը կ'ունենայ ու փոսէն չելլեր , այն մարդը աչք և միտք չունի . մարդուն աչք և միտք ովլ կրնայ տալ : Ուրեմն բանը կը մնայ Վստուծոյ որ աչք ու միտք տայ : Ըստակն ալ այս է . եթէ Վստուած մէկ ազգի մը միտքը կը լուսաւորէ , այն ազգը ամէն Վստուծոյ բարութիւնը կը վայելէ , և ամենեին փոսի մը մէջ չկենար . բայց երբ Վստուած լցո չիտար , ամէն աշխատանք անօգուտ է . ուրեմն սիտք է որ ամէն մարդ Վստուծմէ լցո ինզըրէ որ կարենայ իրեն պէտք եղածն ընէ , մենք ալ մեր կողմանէ սանդուխը զնենք , փոսէն ելլելու ձամբան ցուցը-

նենք , մնացածը Վստուծոյ թողունք : Եւ կը հաւատանք որ Վստուած ալ մեր և ոզգին ջանքը և փափաքը տեսնելով՝ կ'ողորմի , մաքերը կը լուսաւորէ , ու ազգերնուս լուսով շիտակ ձամբուն մէջ քալել կու տայ :

Հիմա նախ նայինք առջի փոսին մէջ ընկողներուն գործքերը , և ետքը երկրորդ փոսին մէջ ընկողներուն չարիքը , և անոնց ալ ազատելու հնարքը : Վորունկ տգիտութեան ժամանակը մարդիկ ինչ կ'ընէին . ամէն մարդ նոր բան սովորիլ չէր ուզեր , նոր բան սովորիլը , իրենց ծերերէն տեսածն ու լածը փոխելը մեծ անկարգութիւն կը սեպէին . անոր համար ազգ ազգի և գերգաստան գերգամտանի սաստիկ թշնամի էին , իրարմէ տարբեր սովորութիւններ ու նենալով : Ինանկ որ արժանի ապրելու մարդ , արժանի կենաց ամէն ազգ զինքը միայն կը սեպէր . և ամէն տուն ալ դարձեալ իրարու դէմ , իրար կը հալածէին : Վստուծարոս կարծիքէն առաջ կու գար՝ որ նաև ամէն թագաւոր իրենց հպատակները գերիի պէս կը գործածէին . և ամէն տանուտէր իր ընտանիքը և իր տղաքը իր կամաց և իր մտածութեանը կոյր գկուրայն հնազանդեցնելը իրեն իրաւունք կը սեպէր . անոր համար կը ծեխէր զամէնքը , կը հնազանդեցնէր , կը վախցընէր , կ'արհամարհէր , կը ծեծէր , ինչ կ'ուզել կ'ընէր , և անոնք ալ տանուտէրին կուրօրէն հպատակիլը իրենց պարտք կը սեպէին : Եւ չէ թէ միայն տանուտէրը այսպէս միտքը գրեր էր՝ թէ իր կամքը տանը օրէնքն է , այլ կարգաւ թագաւորէն սկսեալ ամէնքը մաքերնին դրեր էին՝ թէ մեծը պղտիկին ինչ որ կ'ուզէ պիտի ապսարէ , պիտի հնազանդեցնէ . անկէ վարինն ալ իրմէ աւելի պղտիկին նոյնպէս . անանկ որ եթէ մէկ տան մէջ հինգ եղբարք կային , հայրելնին ամենուն բռնաւորն էր , առջի մեծ տըղան ալ իրմէ վարի չորս եղբարք վրայ նոյն բռնաւորութիւնը կը ցուցընէր . երկրորդն ալ իրեք իրմէ վարիններուն . երրորդն ալ մնացած երկուքին , չորրորդն

ալ վերջինին . ամենէն խեղչը վերջինն էր՝ որ իր գլխուն վրայ այնչափ բռնաւորներ ուներ , ու իրմէն վար մէկը չը . կար՝ որ ինքն ալ անոր վրայ ցուցնէր իր զօրութիւնը : Այսպիսի անկարգ կառավարութեան պտուղներն էին ամէն տեսակ չարիք , ինչ որ կրնաս երեակայել . որոնց վախճան կ'ըլլար իրար սպաննելով , գերդաստաններ ջնջելով , ազգ զազգ կորսնցընելով . և ամենին կարգաւորութեան , աղէկութե , հանգստութեան հանդիպելու յոյս մը չկար : Այսպիսի կառավարութեան հետքը ինչուան մեր ժամանակներն ալ մնացած կ'երեւար տեղ տեղ գերդաստաններու մէջ . և ներսի գաւառները շատ տեղ ինչուան հիմա դեռ կը գըտնուին ընկղմած այսպիսի թշուառութեան փոսին մէջ :

Փառք Այտուծոյ , եկաւ ժամանակը , հասաւ Այտուծոյ ողորմութիւնը , աս առջի փոսէն սկսան ելլել ազգերը գերդաստանները , մեր ազգն ալ նոյնպէս սկսաւ աջքը բանալ , տեսնալ մարդկութեան վիճակը , ձանճնալ թէ ամէնքնիս ալ իրարու նման մարդիկ ենք ընկերական , Այտուծմէ ստեղծուած իրարու հետ խաղաղութեամբ , սիրով կենակցելու համար քանի որ ողջ ենք , և մեռնելին ետև յաւիտենական փառաց համելու համար . պէտք է որ սիրով աս աշխարհիս մէջ ապրինք , որ Այտուծոյ յաւիտենական անչափ սիրոյն արժանի ըլլանք : Այսպէս ուրախայած առաջ երթանք ըսելու չի մնայ , դիմաց նիս բացուեցաւ նոր փոս մը , և որով հետև կրից խաւարը միշտ չորս դինիս առած էր , վազենք յառաջենք ըսելով սկսան թափթթվիլ աս երկրորդ փոսին մէջ : Հիմա աս լսելով մէկէն մ'այլայ լիր , վեր վեր մ'իյնար սիրելի ընթերցող . ուշագրութեամբ մտիկ ըըէ ըսածիս՝ որ կարենաս շիտակ դատաստան ընել լսածիդ վրայ : Խակ թէ որ չկարենաս մտիկ ընել , գիտցիր որ դուն ալ աս փոսին մէջ խորունկ ընկղմածներուն մէկ կ'ըլլաս , արժանի ցաւակցութեան :

Հիմա մարդկային կրթութիւնը ա-

ռաջ գացած է , ձամբաները լուսաւորուած են . ձանցան ազգերը թէ մարդկութիւնը առաջ կու գայ ամէն մարդ ձեռքէն եկածն ընելով , իրար սիրելով , իրարու կըրցածին չափ օդնութիւն ընելով . այս է շիտակ ձամբան , զորն որ ինքն Արքատոս ալ ցուցուց աւետարանին մէջ , թէ ամէն օրէնքները և պատուիրանքները աս երկու բանին մէջ կատարեալ ամիոփուած են . “ զիստուած սիրել և զընկերը սիրել ” : Այս ըսելը դիւրին է . աս բանիս Ձմարիտ ըլլալը ձանճնալն ալ դիւրին է . դժուարը զասնք 'ի գործ դնելն է , վարպետութիւնը զայս կատարելն է : Հիմակուած ազգերը այս բանս ձանճնալը ձանցեր են , բայց այս Ձմարտութեան մէջ առաջ երթալու ատեն նոր փոսին մէջ ընկեր են , կարծելով թէ այս ձըշմարտութիւնը ձանճնալէն ետքը ամէն մարդ այս ձանճմամբ ինչ որ ընէ , այն աղէկ կ'ըլլայ : Այս որպիսի սարսափելի փոս , որուն մէջ շատերը անանկ ուժով ընկած ու խորը ընկղմած են ու խղզուած , որ իրենք ալ իմանալիք չունին , ուստի ելլելու ալ ամենեին յոյս չկայ : Բայց աս բանիս մէջ աս ուրախութիւնն ունինք՝ որ մեր ազգայինք ան յուսահատած խորը ընկղմողներէն չեն : Այս անգործ ձանճման փոսը վեց տեսակ մեծամեծ չարեօք լցուած է . որուն մէջ ընկողները ուզեն չուզեն , աս վեց տեսակ չարեաց վնասները կը կըեն :

Հիմա նախ տեսնենք թէ աս անգործ ձանճման փոսին մէջ ինչպէս կ'իյնան մարդիկ առանց իմանալու : Ամէն մարդ սրտին մէջ բնական բերումն ունի փառաց և հանգստեան . և որովհետև մարդս ընկերական է և իր հանգիստը փառքը ընկերութիւնով կ'ըլլայ , աս կից կը հետեւի որ մարդիկ իրար սիրեն ու իրարու օգնեն , որ իրենք ալ օդնութիւն գտնեն ու իրենց փափաքանաց կարենան հասնիլ : Այս ձանճմունքս դիւրաւ ամէն մարդ կրնայ ունենալ , բայց ըստ կարգի գործազրելու համար պէտք է աղէկ խորունկ մտածութիւն

առանց կրքի , որով կարենայ մէկը գըտ-  
նել բնութեան վնատուած փառքը և հան-  
գիստը ու անոր հետեւիլ : Աակայն ովէ է  
ան մարդը աշխարհիս վրայ՝ որ խորունկ  
բարակ մտածել զիժնայ և որ իր մտա-  
ծութեանը մէջ կիրք չխառնէ , և շիտակ  
ձամբով իր փառքին և հանգստեան ե-  
տեւէն երթայ :

Ի՞սկ ճշմարտութեան գործադրու-  
թիւնը մարդուս հարկաւոր ըլլալը ա-  
մէնքը կ'ընդունին . բայց որովհետեւ շի-  
տակ ձամբով ընելու համար առանց  
կրքի խորունկ մտածելը մարդու վրայ  
խիստ դժուարագիւտ բան է , անոր հա-  
մար կը տեսնենք որ մարդիկ ճշմարտու-  
թիւնը գտանք ըսելով առանց խորունկ  
մտածելու և կրտով լցուած կը սկսին  
դործել , և ճշմարտութիւնը գտանք ,  
անոր հետեւինք ըսելու ատեն , ստու-  
թեան մէջ կ'ընկղմին կը կորսուին :

Ո՞ւրդս փառաց և հանգստեան հա-  
մար ստեղծուած է կ'ըսեն , և կը տես-  
նեն զմարդը վշտերու , նեղութիւննե-  
րու և ցաւերու մէջ ընկղմած : Պիտք է  
ուրեմն մտածել պատճառները , փնտուել  
թէ ոկն է այն շիտակ ձամբան որ զմար-  
դը փառաց և հանգստեան կը հասցը-  
նէ : Բայց ինչպէս որ վերը ըսինք մտա-  
ծելը դժուար է , փնտուելը աշխատանք  
է . անոր համար մարդիկ դիւրին ձամ-  
բայ մը գտեր են ազատ ըլլալ որ ա-  
մէն մարդ իր ուզածն ընէ . արգելք  
չըլլանք կ'ըսեն իրարու . և աս ծուռ  
սկիզբով մարդիկ առանց մտածելու կը  
սկսին ընելինչ որ խելքերնուն կը փչէ .  
և այսպէս անխելքութեամբ կրից ե-  
տեւէն երթալը կ'անուաննեն ազատու-  
թիւն . և փառք , հանգիստ գտնելու  
տեղ՝ չարաչար թշուառութիւններու  
կը մասնուին : Ճշմարտութեան մէկ  
մասը ձանչնալին ետեւ՝ իրենց գործոց  
հիմը կը դնեն չը մտածելը և առանց  
մտածելու հանգիստ գտնելու ջանքը :  
Որպիսի անզերծանելի փոս մըն է այս .  
ինչ սխալ ձամբայ : Հանգիստ և փառք  
կ'ուզես . և ինչպէս չես մտածեր թէ  
ովզքեզ ստեղծեց , հանգիստ և փառք  
գտնելու ինչ կարգ դրաւ : Ո՞էկ մարդ

մը թէ որ քու վիճակդ լաւցընէ , ու  
խոստանայ ալ որ քեզի առաջնորդէ ալ  
աւելի մեծնալու , դու անոր հազար  
շնորհակալութիւններ ընելին ետեւ կը  
նայիս որ անոր խօսքէն դուրս չելլես  
մէկ կողմանէ երախտաղիտութիւնդ  
ցուցընելու համար , մէկալ կողմանէ ալ  
յոյս ունենալով որ աւելի օգուտ պիտի  
գտնես : Հապա Կստուած որ քեզի  
կեանքդ տուաւ ու յաւիտենական հան-  
գիստ ալ քեզ խոստացեր է , պէտք չէ  
որ իրեն շնորհակալ ըլլալով միշտ իրեն  
կամքը կատարելու փափաքիս , զիժնա-  
լով որ իր խոստունքներն անսուտ են .  
Բայց ասոնք մտածելով կ'ըլլան . իսկ  
մարդիկ մտածելու ժամանակ չունին ,  
և մտածէ ըսողին վլայ ալ կը ծիծաղին  
կանչելով՝ թէ մենք ճշմարտութիւնը  
յայտնի առջևնիս կը տեսնենք , ալ ինչ  
պէտք է երկար մտածութիւն . թող  
ամէն մարդ ինչ կ'ուզէ ընէ , թող կը ը-  
ցած ձամբով իր հանգստութիւնը գտնէ :

( Մասնաւ ուրուց անդամ )

## ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ ՏԵՇԵԿՈՒԹԻՒՆ

### ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Պատմական տեղեկութիւն դրսուհոյն Անկուկ-  
մայ և իրեն մահը :

Ի՞սկած տարւան վերջերը Հոկտեմ-  
բերի 20<sup>են</sup> Վէստրիոյ Ֆրուտորֆ գեղը  
կնքեց իր վշտալից կեանքը Կնկուլեմի  
դքսուհին Վարիամ-թէրեզա-Շար-  
լութա վերջին շառաւիդ Ուդովիկոս  
ժամանակ գտեախտ ու հալածեալ ընտա-  
նեացը : Կը իշխանուհին որ խանձա-  
րութէն ցմահ ողորմ տեսարաններու  
և իր ծնողացն ու սիրելեացը անողորմ-  
ներու ձեռքէն չարաչար սպաննուիին  
ու զօհագործուիլը տեսնելու սահմա-  
նուած էր , լցուած էր զարմանալի ա-  
րիական և անյողզողդ առաքինութեամբ  
մը բնաւ չնուազելու իր հաւատքն ու  
յոյսն որ առ Կստուած , բարեպաշտու-